

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն

Ա Ս Տ Ղ Ի Մ Ա Պ Է Ս...

Աստղի մը պէս հեռաւոր, դուն կ'երեւիս ինձ այսօր:
Մինչ քեզ մոռցած գիտէի, օրերէ վերջ այսօրան գորե,
Արդ կ'երեւիս դուն ինձի քու պատկերովդ անցեալ,
Այնքան թովիչ ու աղուոր, աստղի մը պէս հեռաւոր...:

Երանութեամբ մը անհառ ու սարսուռով մ'անծանօթ,
Դուն կը յեցնես աշուրներս, սակայն հոգիս ըզզլխած
Այս տեսիլէն տարածամ, բաժանումէն վերջ երկար,
Պիտի ինչպէ՞ս հաւատայ, հանդիպումին այս հրաշք:

Դուրսը գիշերն է խաղաղ, ու հով ու ծով մեղմալի,
Ու դողանջներ մտերիմ, յիշատակներ անցեալի.
Մի միայն դուն կը յուզես ջուրերն հանգաւոր հոգիս,
Աստղի մը պէս հեռաւոր՝ դուն կ'երեւիս ինձ այսօր...:

1948

Գ. Զ.

Հ Ա Ն Գ Ի Ս Տ՝ Ե Գ Ի Պ Տ Ո Ս Ի Մ Է Զ

Գիշերն է սաք, ասմազուն, խաղաղութիւնն է անհուն...
Տառասակին պրլլուած դրած հակասն իր քարին,
Յովսէփ՝ աղօթքն իր ըրած մաքուր սրտով կը ննչէ,
Քովն իր իշուկը՝ նըման բարեկամի մը խոնարհ:

Մերձն ոտերուն ըսփինսփի, ու յեցած կէս մը անոր,
Սուրբ կոյսն է քաղցր ու սրժոյն թարթիչներն իր հարմանդած,
Կիսասուերէն՝ լոյս մը մեղմ ու տարօրէն ալ անուշ,
Կաղբերանայ ծոցին մէջ՝ ննչող մանկիկի Յիսուսէն:

Անոնց չորդիսն անապասն անհունօրէն կը բացօղի...
Ամէն ինչ լուռ է այնքան, խորհրդաւոր անոնց շուրջ
Որ կը լըսուի մանուկին շունչն ալիքէն փոքրուն:

Ոչ մէկ շրունչ. ծուխն անաւրժ կը բարձրանայ կըրակին
Նըման թեյի մը երկար, կապայտին մէջ խորատոյգ,
Ըսփինսփն է լուռ ու վրկայ, աստղերուն տակ, յաւերժին:

Քրզմ.

Ա.Լ.ՊԷՐ ՍԱՄԷՆ